

## ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ

---

Ա.

Երջանկութիւն, մեզ ի՞նչպէս բախիել առաս բոլորին  
եւ ի՞նչպէս մեզ ըմբռնել խոսումիդ մէջ իրական,  
Սպասումին մէջ սրտին, որոնումին մէջ մտքին  
Ըլլալ մեզ հետ յաւէս բարեկամներ անբաժան:

Կուգաս կարծես եւ յանկարծ կը հեռանաս գաղտնաբառ,  
Վիճը անուս ոյանեմիդ կը խորանայ ետեւէդ,  
Կը փնտուենք մեզ ուժաբափ տենչանեմին մէջ մօտավլառ,  
Ու կը սպասենք զա՞ս կրկին նամբաներէն ծաղկաւէս...

Երջանկութիւն, կա՞յ գաղտնի կապ մը ուն եւ մարդուն մէջ,  
Ու կը տանի կեանելը այս դարեւն ի վեր մեզ համար,  
Խաւերուն մէջ զանազան եւ իր հուրովը անչէջ...

Ու եթէ զաս օր մը դուն, դառնաս արեւ մը պայծառ,  
Ու սրտին մէջ բոլորին ըլլաս աղբիւր մը լոյսի,  
Մարդիկ դարձեալ մեզ պիտի ալ չի փնտուեն տենդավլառ...

Բ.

Երջանկութիւն կեանեմին հետ Դուն կը հիւսուիս հեցագին,  
Ու կը կապուինք մենք մեզի հանգոյցներով նորանոր,  
Բայց դուն չունիս բոլորին երանոր նոյն հենուանեմին,  
Այլ հանգոյցներ ունիս նոր ամէն մարդու ամէն օր:

Երջանկութիւն բայց չըլլայ որ վերածուիս դուն վիշտի,  
Եւ ունչիդ մէջ անփոփոխ կեանելը դառնայ անիմաս,  
Մարդը երբոր ափերուդ նոր եռանդով մը հասնի,  
Եւ անսահման ջուրերուդ վրայ բանայ առազաս:

Երջանկութիւն, չե՞ս կնար, հոգիին մէջ ու մտքին  
Գաղտնի բանալ անբափանց վարագոյրները ամէն,  
Ու ժափտով միեւնոյն դիմաւորել բոլորին...

Դիմաւորել բոլորին նոյն ժափտով մայրական,  
Ու բող մարդիկ ալ մոռնան իրենց ցաւերը բոլոր,  
Ցաւին մէջ իսկ եթէ մեզ օր մը յաւէս միանան...

ԶԱԿԵՆ ԵԿԵՆԵԱՆ